


ՄԱՍԻԱՅԱՂԱԿՆԻ

ԵԿ

ԾԻԱՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ



ԿՐԹՈՒԹԻՒՆ ԵԿ ՈՒՍՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ

(Շարայտուրին. Տես էջ 25.)

Նախընթաց յօդուածին մէջ յիշատակեցինք թէ ազգի մը կրթութիւնը ինչ տեսակ մարդկանց ձեռքովք պէտք է արուի, այսինքն բարեպաշտ, բարեկիրթ եւ բարեքարոյ մարդոց ձեռքով, թէ եկեղեցական լինին նոքա եւ թէ աշխարհական. վասն զի կրթութեան վախճանն է՝ ազգին համար ընտիր ընտիր անդամներ պատրաստել. եւ այս ընելը աւելի բարի օրինակով կլինի քան թէ լոկ խրատով. արդ ինչպէս պիտի կրթէ զազգը այն մարդն որ ինքը զորի է ի կրթութենէ, ի բարի վարուց եւ ի բարեպաշտութենէ:

Նախոպրիան մեծանուն գաղղիացի մատենագիրը այս նիւթիս վրայ խօսելով՝ այսպէս կրու. „Հին ասենք մարդկանց կրթութիւն ու ուղղերը մէկմը քահանաներն էին, մէկմալ տանուառերը. Հնդկաց, Պարսից, Եգիպ-

, տացւոց, Յունաց, Խոալացւոց, Գաղղիացւոց, առաջին դաստիարակները իրենց քուրմերն էին . . . Քսենոփոն կպատմէ թէ իւր ատենի „Պարսիկները առաքինութիւնը այն կերպով կոսկրեցընէին՝ ինչ կերպով որ ուրիշ տես-դեր կարդալ գրել կոսկրեցուի. թէ որ իրաւ, է՝ շնտ գեղեցիկ գովասանք: Սպարտա եւ „Հոռվմ քաղաքները իրենց սկզբնաւորութեան ժամանակը մէկմէկ մեծամեծ վարժատուններ էին, մէկմէկ զինուորական վաճքեր էին՝ սեղաններով բազիներով զարդարած: Կըր-թութիւնն ու խրատները ամէն պատահեաց, ի միասին կը արուեին Հոռվմայ Տիբերիս զետին ու Սպարտայի եւրոտաս զետին ե-զերքը. եւ խրատներն էին՝ աստուածներէն, վախճառու, հայրենիքն ու ազատութիւնը, սիրելու, թշնամիները ատելու, գերիների

„արհամարհելու, օրինաց հպատակելու, ծնո-, զաց հնազանդելու, ծերոց պատիւը պանելու „վրայ. բայց կրնանք բռել թէ ասկէց աւելի „ալ չէր անոնց բարոյական ու մտաւորական „կրթութիւնը: Խոկ նոցա նիւթական կրթու- „թիւնն էր մարզք կամ մարմնավարժութիւն:“ Խմատուն հեղինակը ինքն ալ կաւելցընէ այս խօսքերուն վրայ թէ „Սյապիսի կրթութիւնը „այն ժողովրդոց միայն կյարմարի որ նոր „սկսեր են ձեւանալ, կամ թէ խիստ սակա- „ւաւոր են. ուստի Հռովմ քաղաքն ալ մեծ- „նալուն պէս՝ մէջը դպրոցներ բացուեցան:“:

Հին ատենի մարդկանց բարքը երբոր ա- րուեցաւ, եւ իրենք յազատութիւնէ ի գերու- թիւն մատնուեցան, ժողովրդական կրթու- թիւնն ալ դադրեցաւ, եւ այն ժամանակը բա- ցուեցան Սթենքի, Սնախոքայ եւ Սղեքասն- զրիոյ փիլիսոփայական դպրոցները. բայց քրիս- տոնէութիւնը այն դպրոցներուն պակասու- թիւնները հնազնեւուէ շտկեց: իրեն լրւաւոր բարոյականովն ու աստուածաբանական խո- րունկ եւ միանզամայն պայծառ վարդապե- տութեամբը: Այսու ամենայնիւ դպրոցներու մէջ ուսում եւ կրթութիւն տալը քանի զնաց պակսեցաւ՝ միջին դարու ժամանակները, երբոր արեւելք եւ արեւմուտք բարբարոս ազգաց արշաւանքներով տակնուվրայ եղան, այնպէս որ կարդալ զրել գիտնալը զրեթէ միայն քահանաներու եւ վանականներու զործ եղաւ. խոկ աշխարհականներուն մեծ մասը հազիւ թէ իր անունը ստորագրել կդիսնար:

Այս վիճակիս մէջ էին նաև երոպացի ազգերը՝ ասկէց մինչեւ չորս հինգ հարիւր տարի առաջ, այսինքն մինչեւ տափազրութեան արուեստին հնարուած ժամանակը. խոկ ան- կէց ետքը ամէն տեսակ ուսման եւ կրթու- թեան դպրոցները սկսան շատնալ ամէն տեղ, եւ ամէն մարդ սկսաւ հասկընալ թէ մարզս մարդ չըլլար՝ այսինքն չկրնար կրթուիլ ա- ռանց ուսում առնելու:

Այժմ ամէն մարդ հասկըցած է նաև ա- րեւելք, ինչպէս որ առաջ եւս ըսինք, թէ կարդալ զրելը, եւ գոնէ հաշիւ ընել գիտնալը, ամէն մարդու ալ հարկաւոր բան է. եւ թէ- պէտ կան տակաւին մարդիկ, մանաւանդ յե- տամնաց ժողովրդոց մէջ, որ չեն ուզեր հանչ- նալ թէ կարդալ զրելէն ալ աւելի բան պէտք է սովորին իրենց որդիքը, բայց թէ որ ուզելինք

մենք այնպիսեաց կարծիքը ներքելու աշխա- տիւ, խօսքերնիս շատ կերկրնեար. առ այժմ այս միայն ըստնք՝ թէ հասարակ ժողովուրդը ուսում թող չսովորի բաղները ամենեւին պի- տի չկարենան այսունեաւ իրենց կամքը ա- ռաջ տանիլ. վասն զի ուսումնասիրութիւնը այնպիսի կրակ է որ որքան փշես վրան՝ անցը- նելու մտքով, այնքան աւելի կրորբոքի: Ապս ուրեմն պէտք է որ ամէն մարդ ալ աշխատի շանայ որչափ որ կարելի է աւելի բան սով- րելու, այսինքն միտքը աւելի լուսաւորելու եւ սիրոր աւելի կրթելու:

Բանը այս է թէ ինչ կերպով պէտք է ու- սում եւ կրթութիւն տալ այնպիսի ժողովրդեան (ինչպէս նաև մեր ազգին) որ թէպէտ բնու- թեամբ յարմարութիւն շատ ունի ուսում առ- ելու եւ ամէն տեսակ գիտութիւն սովելու, բայց կարողութիւնը ձեռք չխտար որ իւր զա- ւակացը ուսմանն ու կրթութեանը համար մե- ծամեծ ծախսքեր ընէ: Այս խնդրով բնականա- պէս այս մի միայն հնարքը կիյնայ մոքերնիս՝ որ մեր ժողովրդոց մէջ աղքատաց եւ չափաւոր հարստութեան տէր եղողներուն համար այն- պիսի դպրոցներ պէտք է ունենալ՝ որոց մէջ աղքատը, այսինքն ամենայն աղքատ, ձրի ու- սում առնու, խոկ միջակը եւ հարուստը չա- փաւոր վճարք մը հատուցանելով:

Սղբատաց համար նուսաստանի մէջ երբոր տէրութեան բացած հասարակաց բարեկարգ դպրոցները բաւական չերեւան ուսման՝ միայն այն պատճառաւ որ հայերէն լեզուն անոնց մէջ չսովորեցուիր, հարկաւ պէտք է ջանան իւրաքանչիւր տեղեաց ժողովուրդները որ մէ- ջերնին տարեկան տուրք մը որոշեն, անով իրենց ժողովրդական դպրոցին ծախսքը հոգան: Այս ծախսքը ծանը չինիիր՝ թէ որ բոլոր ժո- ղովրդեան վրայ բաժնուի, եւ այն՝ ամէն մար- զու հարստութեանը կամ աղքատութեանը հա- մեմատ կերպով. եւ դպրոցին մէջ զաւակ չու- նեցողներէն եւս նոյն տուրքը պահանջուի: Այս ոնով է ահա որ նուսաստանի այս կող- մերը ազգային ժողովրդական դպրոցները կը- շանացուին առաջ տանելու. եւ որպէս զի յե- տոյ անոնցմէ ելլող աշակերտներուն ուշ չինիի արհեստի կամ առուտուրի դրուելու, ուսման ընթացքը չորս տարիէն աւելի չէ որոշուած խոկ չորս տարուան մէջ այն տղան որ ութը՝ ինը բ տարեկան ատենին այս դպրոցներէն մէ-

կր մտել, եւ աղեկ յառաջադիմութիւն ունենայ, տասուերկու կամ տասնըշորս տարեկան տոտենը կրնայ ելլել անկէց՝ բաւական լաւ զիտնալով քրիստոնէական վարդապետութիւն, ուորբ զրոց պատմութիւն, Հայոց եւ Ռուսաց համառօտ պատմութիւն, համառօտ աշխարհագրութիւն, սկզբունք թուաբանութեան, մեր զրաբառ լեզուն այնչափ՝ որ ամէն պարզ զիրք դիւրաւ հասկրնայ, եւ աշխարհաբառը այնպէս՝ որ անսխալ շարադրէ, եւ ոռուերէն կարդայ, զրէ, եւ ըստ բաւականին խօսի:

Միջակ միհակի եւ չափաւորապէս հարուստ ժողովրդականաց համար քիչ մը աւելի բարձր ուսմունք սովորիլը անպատճառ հարկաւոր է, վասն զի սովորաբար նոցա մէջէն կելլեն վաճառականներ, զրագիրներ, տէրութեան պաշտօններու մէջ ծառայողներ, վարժապետներ, մեքենագործներ, թարգմաններ, եւս եւ զրաւոր աշխատութիւններով իրենց չափաւոր միհակ մը ունեցողներ: Կրնանք ըսել թէ ժողովրդական դպրոցներէն վեր որչափ ուսումնարաններ եւ վարժարաններ որ ունինք մեր ազգին մէջ, այս միհակի ժողովրդականաց համար են: Զենք ուզեր ըսել թէ աղքատները ոչ երբէք միջակներուն զպրոցը պիտի մտնեն, կամ թէ ոչ միջակները եւ ոչ հարուստները աղքատներուն զպրոցը պիտի չմտնեն. այլ մեր խօսքը ընդհանուրին մրայ է, վասն զի ընդհանրապէս ազգերնիս բարեկիրթ եւ ուսումնական ընելու հնարքներուն համար է մեր խօսքը: — Միջակ ուսումնարանաց զըլիաւոր եւ հարկաւոր յատկութիւններէն մէկը պիտի լինի զիշերով ցորեկով պահել տղաքը, որպէս զի քիչ ժամանակի մէջ շատ բան սովորին, այսինքն վեց կամ եօթը տարիէն աւելի չքշէ բոլոր ուսման ընթացքը. խոկ երբոր ելլեն այն ուսումնարանէն՝ կարողանան մտնել տէրութեան բացած բարձրագոյն ուսմանց եւ զիտութեանց տեղերը՝ որ Համալսարան կրսվին, եւ լինին ճարտար թիւշկ, դեղագործ, իրաւագէտ, չափագէտ, քաղաքագէտ, դիւնագէտ, երկրաշափ, հանքաբան, եւ այլն:

Այս ամենայն մանր ու միջակ դպրոցներուն մէջ արդեօք ինչ կերպով պիտի բռնուի տղայոց դաստիարակութիւնն որ կարենանք ըսել թէ մենք ալ ունինք մեզի համար կրութիւն եւ ուսումն ազգային:

Նախ ազգային հայերէն լեզուն, այսինքն թէ զրաբառը եւ թէ աշխարհաբառը աղեկ սովորիլը ի հարկէ ամենայն ազգային դպրոցի ուսմանցը հիմք պիտի լինի. բայց որչափ դժուարութիւն կայ այս բանիս այն դպրոցներուն մէջ, ուր որ աւելի հարկաւոր ճանչցուած է հասարակաց կարծեօք օտար լեզուները լաւ զիտնալը: Արևելքի Հայոց մէջ տակաւին շատ մարդիկ կան՝ միայն անոր համար իրենց որդիքը դպրատուն յուղարկող՝ որ գաղղիարկի սովորին կամ անզղիարկեն, եւ այն այնպէս յստակ եւ մաքուր որ զաղղիացիէ կամ անզղիացիէ մը տարբերութիւն չունենան զիտութեան եւ հնչման կողմանէ. Եմանապէս Ռուսաստանի Հայերն ալ կիֆափաքին որ իրենց որդիքը ուուսերէն եւ զաղղիարկէն աղեկ սովորին, միւս զիտութեանց եւ հայերների մէջ անոնց յառաջդիմ լինելը կամ չլինելը ամենեւին հոգերնին չէ: Քսել է թէ այն մարդիկը կամ ազգային կրթութեան ինչ եղածը չեն զիտեր եւ չեն ուզեր զիտնալ, եւ կամ ազգային կրթութիւն տալուն դժուարութիւնները չեն հասկրնար: Եւ յիրաւի. ազգային կրթութիւն եւ ուսմունք ըսելով մենք կհասկրնանք զայն՝ որ մասնաւոր կերպով մը յարմար եւ հարկաւոր կերենայ ոչ միայն իւրաքանչիւր տղու առանձին, այլ եւ ընդհանրապէս բօլոր մեր ազգին այժմու ներկայ միհակին, այնպէս որ տղուն առնելու կրթութենէն ազգերնիս ալ զգալի օգուտ մը քաղէ: Արդ այս ազգային կրթութիւնը նիշպէս կարեի է սպասել այն դպրոցներէն՝ ուր հայերէնը այնչափ տկար, մասնաւոր թէ արհամարի եւ անարգ է, ուրիշ լեզուաց ուսմանը հետ համեմատելով: Աւ, դնենք թէ մէկը հասկրցեր է հայերէն լաւ սովորելուն հարկաւորութիւնը. պէտք է այնպիսին այս եւս լաւ զիտնայ թէ միջակ ուսումնարանի մը մէջ, ուր որ ուսմանց նիւթերը հարկաւ շատ են, եւ անոնց համար որոշեալ մասնակիր կարճ, անկարեկի բան է երեք լեզուներն ալ, այսինքն գաղղիարէն, ուուսերէն եւ հայերէն լեզուները միանգամայն իրենց ամենայն կատարելութիւններովն ու յատկութիւններովը սովորեցուին:

Երկրորդ, ազգային հին եւ նոր քաղաքական, եկեղեցական եւ մատենագրական միհակին լաւ տեղեկութիւն չունեցող աշակերտ հարկաւ չկրնար պարծենալ թէ ազգային կրթութիւն առած է: Աւրեմն պէտք է որ մի-

զակ ուսումնարաններուն մէջ հայկական դաւանութիւնն ընդարձակ լինի, Հայոց պատմութեան ուսումը տեղով, եւ հայ մատենագրութեան հին եւ նոր վիճակները ամբողջ եւ յատակ կերպով:

Եթէ ծնողը եւ ուսումնարանաց վերատեսուչները աղէկ մտածեն այս նիւթիս վրայ, տարակոյս չկայ որ շատ հնարքներ ալ կրնան գտնել՝ որպէս զի տղաքը ոչ միայն կրթութիւն առնուն, այլ եւ ազգային լինի իրենց առած կրթութիւնը՝ առանց զրկուելու ուրիշ ամէն տեսակ հարկաւոր գիտութիւններէ: Եւ օգտակար լեզուներու վարժութենէ:

Փառք Մատուծոյ եւ բիւր գովութիւն նու-

սաց լրւաւորեալ տէրութեան, որ մեր ազգը նուսաստանի մէջ կարող է նախ ամէն ազգի համար բացուած դպրոցներուն մէջ ընդհանուր եւ մասնաւոր՝ համառօտ եւ ընդարձակ ամէն տեսակ կրթութիւն տալ իւր զաւոկացը, եւ այն ձրի բոլորովին. Եւ երկրորդ՝ մասնաւոր դպրոցներ եւս ունենալ, յորս ազգային ուսումնու կրթութիւնը ամենայն դիւրութեամբ կրնայ տրուիլ հայկացն պատանեաց: Կը մայ որ ազգը ինքը ճանչնայ եւ հասկընայ թէ ինչպէս օգուտ պիտի քաղէ այն դպրոցներէն, եւ ինչ կերպով պիտի ցուցընէ նաև Տէրութեան թէ արժանի է եղեր նորա այնքան խնամոցն եւ տուած արտօնութեանցը:

ՀԱՅՈՒԹԵԱՆ, ԵՒ ՄԻՒԹԵԱՐԵԱՆՑ ԿԱԹՈԼԻԿՈՒԹՈՒՄԸ.

Հայութեան ու կաթոլիկութեան ողբավի կոիւները մեր ազգին մէջ եօթքնարիւր տարիէ ի մեր սկսած, ու մինչեւ ցայծմ մեծամեծ եւ ցաւալի վեասներու պատճառ եղած են: Հայաստան, Կիլիկիա, Փոքր-Ասիա, Կոստանդնուպոլիս, Ասպահան, Լեհաստան, Մանառուտան, Խրիմ, Ամտէրխան, եւ ուրիշ ամէն տեղ՝ ուր որ մեր Հայ ազգը գտնուեր կամ ցրուեր է, կաթոլիկութեան որոնն ալ ցանուած է մէջը՝ ի դառնութիւն սրտի եւ մտաց հարազատ որդւոց սրբոյ Հօրե մերոյ Գրիգորի Լուսաւորչին: Այս հոգելոյս ծնողն ազգիս Հայոց արդեօք չէ հարցուցած Քրիստոսի Տեսոն մերոյ՝ աւետարանին մէջի հաւատարիմ մշակացը պէս թէ „Տէր, ոչ սերմն բարի սերմանեցեր (ի ձեռն իմ) յազարակին քում. արդ ուստի ունիցի զորոնն ապականութեան“: Եւ եթէ հարցուցեր է, արդեօք այս պատասխանս ընդունած է ի Փրկչէն թէ „Այր թշնամի արար զայն...“ „— Կամիս զի Երթիցուք խեսցուք զայն ի „բաց: — Մի. գուցէ մինչ քաղիցէք զորոնցն, „եւ զցորեանն ընդ նմին ի բաց խիցէք. թոյլ „տուք երկոցունցն անել ի միասին մինչեւ „ցիւնենա:“ Աստուածային նախախնամութեան ամենասուրբ կամացը այս բանիս մէջ ալ հապատակիլ պարտք ճանչնալով, մեր կողմանէ զայս միայն պէտք է բանք մարդկօրէն՝ թէ այս հայութեան եւ կաթոլիկութեան կոիւները հարկաւ ալ չեն կրնար դաշրիլ ու

վերնալ՝ քանի որ կաթոլիկ ըսուած Հայերը կզանան ամենայն կերպով արդարացընել իրենց ազգիս լրութենէն բաժնուիլը, եւ քանի որ անոնց քահանաներն ու քարոզիչները անդադար կաշխատին՝ մանաւանդ Սրեւելը՝ որ իրենց հետեւողները ազգասիրութենէն հեռու եւ ազգային դաւանութեան եւ արարողութեանց տեղեկութենէն զուրկ մնալով՝ չքննեն հասկընան թէ իրենք ինչ պատճառներու համար զատուեր ելեր են իրենց ընիկ ազգին ու ազգային եկեղեցւոյն մէջէն:

Սյուու ամենայնիւ մեր միտքը այն չէ որ իբրեւ նշմարիտ Հայ՝ կաթոլիկներուն դէմ այս կոիւները եւս առաւել բորբոքենք սաստկացնենք. մեր միտքը այն չէ որ անոնց օտարազգի քահանաներուն ու քարոզիչներուն պէս յածինք ընդ ծով եւ ընդ ցամաք առնել եկամուտ մի. մեր միտքը այն չէ որ բնիկ ազգերնիս զիտութեամբ եւ կրթութեամբ առաջ տանելու համար յանձն առած աշխատանքներէն եսու կենալով՝ արդէն վաղուց մեզմէ օտարացածներուն ետեւէ իյնանք: Ուստի եւ այն կոիւներէն կուզենք ըստ կարի հեռու կենալ եւ հեռու պահել մեր խաղաղասէր ժողովուրդները:

Սակայն քաղաքագէտ մարդկանց մէջ սփորական եղած առաւել զարմանալի կերպով նշմարիտ է եղեր նաև այս խնդրոյս մէջ, „եթէ ընդ խաղաղութիւն կամիցիս, կըսեն,